

# ՏՂԱՆ

Թթրագուրիկ:

Պետրոս զլուխը շաբեկառքին պատուհանէն դուրս չանած միջոցին մէջ Քարեւրալին զմբէմբ կը փնտուէր: Մէլէսալայէն ի վեր, կայարան առ կայարան, վայրիկեանը վայրիկեանին կը հաշուէր, կը չափէր: Անոր ճառքին մէջ մնացած էին ձեւեր՝ սրոնք կը խստանային յանկարծ ցուցնել զմբէմբը: Եւ կառավիտնը կը ճօսենար քաղաքին: Տաներաթը ժամանան ճամբարաթիւնը անոր ճիտքն ու ճարմինը յոգնեցուցած էր ու չիմա ամէն ինչ իրեն երազի մը պէս կուզար: Երբ վերջապէս զոթական սար զմբէմբը երևոց: Պետրոս փոխազբակցու աշխարհի մը մէջ՝ ուր եկա բնակիլ անցեալը: Քաթէարայլ իր շաքին տակ ճուարած էր քաղաքը՝ ինչպէս թուխս նոտող հաւ մը, ժամանակին ու տարածութեան վրայ՝ իր անբնդշաս պատմութիւննը: Միայն ճարպային զանդուածները չէին որ չիմանած էին հոն այլ պատմութիւնը, որ զինքը այնքան հետաքրիւած էր իր առաջին ճամբարաթիւնն: Այս անզամ Պետրոսը օրօրովը իր խակ պատմութիւնն էր, որ հոն, այլ զմբէմբին տակ շուրջանակի ամփուտած քաղաքին մէջ ճնունդ առ էր ու վախճանելը էր: Անոր ճորմինը յոգնածութեան շնորհիւ մինքը զիւրութեամբ և ինքնին խոկը էր ու եւ է առընչութիւն իր շաքի ճարպոց և իրերուն հետ, այնպէս որ իր երազային աշխարհը իրականը ըլլար կարծն: Երբ կայարանի պաշտօնեան քաղաքին անունը պոռաց, կապացիները զայն քուն կարծելով արթնցուցին: Մինչ անիկա ապշած անոնց երեսը կը նայէր, նայուածքները հարցանան կէտերով լեցուն: կամաց կամաց, կառոր կոսոր, երազը կը քանդուէր, մինչև որ վասակցութիւնը տէր դարձաւ. իրականութեան: Այն առեն ճիայն ցատկեց տեղեւն, վերցաց պայտառակը դարձէն ու վագեց նրբանցքէն, քայլերը իրար

անցորդները կը կահէն: Պետրոս, պահ մը, կայարանին առջեւ կանգնեցաւ, պայտառակը ձեռքին: Լոյն շնչեց, նայեցաւ աջ ու ձափ: Կործես կը վախնար շարժելու: Անորոշ զգացում մը կը բոներ զինքը չն: Կը վարանէր: Վերյիշեց իր ճանօթները, ոչ մէկը արական, կիներ՝ որոնք, անտարակոյս, զինքը ճառցած էին: Բայց ինք, յիմա՛ր, կեցեր հաշիւներ կ'ընէր անոնց իրեն ընծայելիք ընդունելութեան: Ինք, որ մը, ձգած մէկնած էր, նետեղով շոգեկառքին անխոներուն առակ յիշատակի և զգացում: Աչք ոչ մէկուն պատի ներկայանար: Պէտք էր ինքը, ինչպէս միշտ, հաշուէր իր սեփական ուժերուն վլրայ, հողը թանձարցները ոսքերաւն առակ ու քաղէր վրայէն, հասատաքայլ: Այս ճիառքը փարանեց իր շփոթը, վճռականութիւն ձեռք բերաւ ու երբ չորս թափական ինչպէս համարակը իջաւ: Հակառակ իր վճռականութեան, հաս, յիշատակաները խումեցին արխնին մէջ, պահ մը կրկին ճառցած մամանակին ինտոտը: Բազմութիւն մը կը վիսար իր շաքը: Կը նայէր այլերուն, կիներուն աչքերուն մէջ, մտերճօրէն, կ'ուզէր ճանօթութեան հշաններ գտնել անոնց նայուածքին, շարժումին, կեցաւածքին մէջ: Այս երթալ: Խորէն վարանում, նորէն անտառապաւթիւն: Բայց ճիտք մը ըրու, և այս ճիտքը արագացաց քայլերը խուսափելու համար ճանօթ հանգիստուներէ: Այս, մնալ անծանօթ, ճինակ, ինքիննքին հետ, ուղրիլ յիշատակներով շրջուպատան, քաղաքին ամէն մէկ անկիւնը ցանուած՝ երկու տարի առաջ: Զիսումիւ զանոնք: Բայց նախ զբազիկ սենեակ մը զտնելու, յեսայ երթալ զրծատիրաց ներկայանալ, կանոնարել կեանքին ընթացքը, կառչիկ անոր հրաժարելու համար, մշապէս, թափառուներէ: Երդէն այդ ճիտքով չէ՞ր ճառածք գնացքը, զրած նախկին աշխատանցը, յոդնած ու յազմուած կեանքի հարուածներէն, հրաժարի այլ հետ անկէ սպասելէ զայն համեմող կամ

Կայարանի հրաժարակը, խոշոր շրջանակաձեւ: Պանդիկները իրենց մէծաստա զրութիւններով

անոր իմաստ սուսող բաներէն, չաձռյքներէն եւ զուր նպատակներէն։ Զէ՞ որ ընկերութենէն փախչելու երկու որոշումներէն այս էր ընտրածը։ Միւսը, նևառիլ՝ հեռաւոր հասարակածային նախնական ծիցավայրին մէջ կամ Խաղաղականի մէջ ցրտած սարաշխարհիկ կղզիներու վրայ, քաղաքակրթութեան ճանակա չզթաներէն ձերբաղաւա։ Եւ աչա, անոր սիրաը տեղի կուտար, կը պարտուեր, մարզաց աչքերուն մէջ կը նայէր օգնութիւն հայցսղի պէս, մուրացիանի պէս։ Այն ատեն դնաց Մայր Եկեղեցին հրապարակը, ծանօթ պանդոկի մը մէջ սենեակ մը վարձեց, մէկ զիշերուան համար։ Հետեւեալ առաւոտ պիտի նայէր մերթերուն մէջ մնայուն սենեակի մը համար տան մը մէջ։

Եյդ համեստ օրեները ծանօթ էին իրեն, քաղաքէ քաղաք ճանչցեր էր զանոնք, անփափիս, յարանձան եւ նոյն խսկ, կարծես, ամէն տեղ, միեւնոյն տերերն էին որ կ'ընդունէին զինքը, արժան մայիսով մը։ Բայց ինք ալ զարմացաւ թէ ինչո՞ւ, ոտքը սենին վրայ զիելուն, ճռայլ կիմայ մը թափանցեց հողիին։ Բացաւ պայտուակը, ուրիէ դուրս հանեց օճառը, բռայէրի կազմը, ածիրուեցաւ, լուացուեցաւ, գանգազութեածք մը որ կ'ուզէր անշարժութեան մատնել զինքը զրաւող արտամութիւնը։ Երդի փշուրներ ակսաներուն տակ կը փճանացին, կը խելզուէին ուռնզերուն մէջ։ Բայց այս բոլորը զինքը կը հեռացնէր այնքան զուար կերպով որոշուած ծրագրներէն։

Եյս', ի զին ամէն բանի, պէտք էր ձեռք բերել ոյն մնայուն եւ անհոգ կեանքը, որ պիտի թոյլարի, իրավանացնել երկար ատենէ, ի վեր հետապնդած նպատակը՝ զոհուած, մինչեւ այդ, իր թափառումներուն։ Իրեն այնուիս կը թուեր, երրենն, թէ արդէն ժամանակը անցած էր եւ թէ անհերթ քան պիտի ըլլար սկսիլ գործի մը կառացածան։ Այդ պահիրուն թեւերը կ'ինային ուսերէն, զլուխը կը կախուէր կուրծքին վրայ ու մտածումը կանգ կ'առներ պարապին եղերքը, ինչպէս կառք մը որուն տնիւները կը խորտակուին խորխորատի մը եղերքը։ Բայց կառքը կը նորոգուէր եւ կամաց կամաց ճամքայ կ'ելլէր, յիշողութիւնը կը թափանցէր արտեսաներու պատմութեան գաշտերը՝ ուր ասաիմանաբար կը գորանար, կը բժշկուէր հոգին։ Ու աչա թուսոն, քառասուննոցը՝ որ կը սկսէր զրիշ շարմել։ Պոտէուը, որուն աղեխարշ զիշքը կը ցցուէր

իր զէմ, մօրը ուղգուած նամակներան մէջ անոր զլջումի ձիչերը կորսուած ժամանակին վրայ։ Եւ սակայն անոնց քիչ կամ ուշ սկսուած դորձերը յամառ եւ զիմապրազ ուժը ունեցան զայիք սերունդներու վրայ զրոշմելու իրենց հոգին։

Ճամբրորփի հագուստը հանեց, փոխուեցաւ ու շտապեց փողոց։ Որպէս զի խուսափէր հանդիպումներէ, ինքզինքը ամփափելու, հաւաքելու համար ինքն իր մէջ, փնտուեց մինակութիւնը։ Ճիշդ այդ պահուն, կարծես անձանօթ բարեկամ ձեռքք մը զբրկեց նունոսի կամուրջը գացող հանրակառքը, որ զինքը տարաւ։ Մայրամուտը նետուեր էր, շղարշի մը պէս, լայն հովիտին վրայ՝ ուրիէ հոգին թափանցող լուսթեանը մէջէն զետին հոսանքը ճողիքով։ Փշշալով կ'անցնէր արագ ու կը կարսուէր արեւմտուքի հորիզոնը վառող գոյներուն մէջ։ Գետափին պառկեցաւ, մտքէն հետեւեցաւ լուսթեան մէջէն արշաւող հոսանքին աղմուկին, կամուրջին վրույնէն մերթ ընդ մերթ անցնաղ կառախումբերու զղղոցին, որուն ետեւ տարածուաղ յուգուած լուսթեան մէջ, զիմացի գերմանական քաղաքէն եկող աքաղաղներու կանչը, զմբէթի մը ծայրէն ժամերը զարնող ժամացոյցին համբանքը, այնքան անուշ, առինքնող, կաղզուրիչ, կը լեցնէին անոր հոգին վաեծ պատկերներով։ Նոտած նայուածքը կը սրէր ու էրիկուան համապարփակ մթաշաղին մէջէն կը հետեւէր միւս ափը եղերող արագավաղ հեծելանիւներուն՝ որոնց կուշտէն կախուած բաց զուլպոյով որունդ մը կը ճառներ աղջրկան մը ներկայութիւնը, ինչպէս կապոյտ տափառ մը՝ գործարանէն մերադրութիւնը բանուորի մը։ Յետոյ ինքնաշարժ մը կը սահնէր, կը թաւալէր գետին երկայնքն ի վեր։

Երբ սաքի ելլա, վերջին ծայր թեթեւցած զգաց ինքինքը։ Խաղաղութիւնը թափանցեր էր անոր մտքին ու մարմնին մէջ։ Քայլէն սուաջ, երանութեան զգացումը՝ ծիծեռնակի պէս թռչելու արածութիւն ներշնչեց իրեն, բայց զոհացաւ միայն թեւերը բանալզոցելով, շնչառական փորձեր ընկլոփ եւ որովհնաւ արդէն իրիկուն եղած էր ու հանրակառքին զանգակը կը հնչէր, արագ արագ քալեց։

Շաշէն ետք սրճարանի մը պատշգամը նըստած ծունկը գաւաթ մը սուրճ, քանի մը զլանիներ սահեցուցին ժամանակը, մինչեւ պառկիլ երթալու ատեն եղաւ։ Շաճրորդութեան յոգնութիւնը եւ հաւասարակշառութիւնը զաներու ճիզր խալայն

զինքը նետեցին խորունկ քունի մէջ, ինպէլով կիսկատար, թարթիշներուն տակ, մտածումներէն ծնունդ տունող պատկերները:

Առուեալ առաւօս առաջին զրազամբը եղաւ սևնակ մը վնասուելը: Դնեց նեօսոր նախարիխրը մը ու այցելեց ծանուցուած սևնակները: Երկու ժամուան մէջ արդէն հին քաղաքին Քրէթընառ թաղէն սևնակ մը վարձած, տեղաւորուած էր: Անոյ զնաց ներկայացաւ իր գործատիրոջ: Օրը շարաթ էր և որոշուեցաւ որ երկուշարթի առաւօս կանոնաւորապէս պիտի որինուիլ:

Հիմա որ ամէն ինչ կարգավրաւած էր, յոնկարծ Պետրոս ինքինքը պարտապի մը առջեւ զըտու: Ինչո՞վ պիտի լեցներ այդ պարտապ ժամանակը որ շարաթ կէտորէն մինչեւ երկուշարթի առաւօս կ'երկարէր: Նախ, խորհեցաւ մէկ ժամը մեռցնել ճաշարանը, հանդարտորէն ծաշելով, ու, «անկէ հոգքը կը խորհինք» ժամանեց:

Շարաթ՝ կէտորէ, վերջ: Փարոցներուն մէջ վրասացող բաղմութիւն: Զեռքերը զրամնը՝ խառնուեցաւ ժողովուրդին, զանդարտաքայլ, խանութիւներուց ցացախեղիները դիմելով, ժամանակ մը վեր ու վար քայլեց: Բայց ոյս ծոյլ թափառուած վերջ ի վերջոյ ինքինքին զվանիք պատճառեց: Ակաս հաստատել թէ ոյս խաղաղ վրձակը իր հորինէն ներս՝ բրոնզովիկ բնայիլ ուներ, թէ, ուստի ոկաս էր իրավէն հաճոյքը առնելու աններ, ուստի ունենալու անձունոթ, անոնց ճառ և անսնցմէ, հեռու, ինքինքին մէջ խաղացած, եւ միաժամանակ իր ընդունակութիւնները կը հաւաքուէին, կը շեշտուէին, մէս ու երանց կ'առնեին: Կը զիսէր իր շորջը պարզ և թափանցող աչքերով, կարծես կը բարձրանար, դրիթեղով ամբոխէն կը յածէր ոնոր վերւա: Պարզ հանդիսատես մը պիտի ըլլար կեանքի թափանին մէջ, վերէն, ամփիթատրունին տիրող: Երբ նայուածք մը կուզել իրենը, սիրար խորունի զարդի մը կը ցնցուէր և տակէ, իր մէջ կը նեշտար ու անշտար մէջ կը մասնականիքը մարդունը, ինքնութիւնը, իր գոյութիւնը, իր իրականութիւնը: Եսրէն զդայարանքները զրաւեցին իրենց տեղերը, զգաց գարկերակը իր գաստակին վլրոյ ու սրաին զարկը կուրծքին տակ: Զարձանալի զգայութիւն ուրիշներուն զոյտութեամբ իր խոկ զոյտիւնն զիտակցութիւնը:

— Ա, բարեւ, պարան, ո՞ր հավը, այսպէս ո՞ւ մեկնած էիք, կարծեմ, չէ՞... ի՞նչ կ'ուզէք, սուրճ մը, սովորականին ովէս... չփոխելու համար, չէ՞...

Տափառհին ծանօթ ձայնին մէջ տնիկա ոչ միայն ինքինքը զարդար վասար վերջապէս, այլ և Լիզան: Կարծես սպասահին ձայնին մէջ ժամագրութիւն

տուած ըլլային իրարու : Եւ անհաւասավի զուգապիեռութեանք մը, հազիւ թէ այդ անոնկը իր ճառածուածին բայսերը վառած էր, անպիտին վրային նուագախոնքը ջնչեցաց «Տիկորր ուն Պառուր»ի առաջին նօթերը :

— Ահաւասիկ ձեր կտորը, ըսաւ սպասուհին, որ Պետրոսի գաւաթը կը լցոնէր տուրծով :

(Ո՞չ, իմս չէ ասիկա, ճառածեց, Լիզային էն, ու շարժուած մը անեցաւ, (ո՞չ, շարժուած մը ճառածուեցաւ, առանց ճառածուածէն ճարմնին փախանցուելու, այնպէս որ առելի լու պիտի ըլլար ըսել՝ ճառածեց) հարցնել Լիզայի ճախին սպասուհին որ տեղեակ էր իրենց պատաժութեան : Նուազապեաը իր հետուկ ժախտը դարձուց իրեն, կարծես լուելու հաճար թէ, իրապէս, նուազը իրեն ի պատիւ էր, քանի որ առաջարնել զիտէր թէ շատ կը սիրէր զայն : Ի՞նչպէս պիտի գիտնար այդ ճարդուկը թէ Պետրոս նուազել կուտար Միքրէի օփերան Լիզային հաճար, որ խննի կ'ըլլար անով :

Նուազին ամբողջ տեսուաթեան իր այդ հին սիրոյ զրուազները կ'ոգեկոչէր : Վերջիշեց, օրինակի հաճար, անդամ մը, բուռն վէճէ մը ետք, անկալինը ձգած ու, արայական քէնով մը, զիշերը փողոցը անցուցած էր : Թէ ինչպէս յաջորդ առաւառ Լիզարնեց զայն սանրուխներուն վրայ, երբ զինքը տեսնելով կրանիները կը դարձնէր, փախելու հաճար : Բայց ճանաւանդ հետեւեալ սպատկերն էր որ իրեն տուաւ երթալ զայն դանելու փափաքքը : Վերջին օրն էր : Կայարանը ուր անձկութեամբ կը սպասէր Լիզան : Ժամանակ մը անդործ մնալէ ետք, անկարոց տուասկը գմարելու, Լիզայի մէջ ընդ ընդէւ նոյնպէս նոյնպէս նախատած էին անոր խնայութիւններուն սպառուածին, և այժմ, Լիզան էր որ կը փափէր աջ ու ձախ, պէտք եղած գումարը հայթայթելու հաճար :

Կայարանին ճայթին վրայ, վերջին վայրկեանները : Երկու սիրահարները, զբուխնին ծուած, ախուք, զբեթէ անխօս, վեր վար կը քալէին, քայլերնին հաջրելով : Միայն երբեմն Լիզա, յուզումէն խեղ գուած ձայնով մը կ'ըսէր.

— Ամբողջ դրամդ ինձի հաճար ճախսեցիր... և շիմա... ահ՛ո...

— Հազ չէ, սիրելիս, Փարիզ հասնելուս յոյս տենիծ շատով զործ մը գտնել... քիզ քովս կանչել այն ասեն...

Եյն առեն : Շարունակութիւնը կ'ըլլար թեթես համբոյը ծը որ արցունքի կաթիւներ կը շարէր աղջըկան այսերուն վրայ :

Պիտին իր անխոներուն վրայ կոնչալով կ'անցնէր, Լիզա սանէվիչ մը դնեց :

— Քրավանդ զիր, ճաճբան կ'անօթենաս :

Բայց սրավհանու արդէն առաւընէ ի վեր բհրանը բան չէր զրած, սանէվիչը զրավանին մէջ, ուսակ մը հիբնասական ուժով կը փարձէր ձեռքերը սրոնք ամօթի տարսամ զբացումով մը հազիւ կը զիմապեին այդ փորձութեան : Մեկնուածը այլ հաս վայրկեանի հարց էր ծիայն : Երկու սիրտերը կ'առանձին ու կը ծանրանային յուզումներու կշտամբուածը : Լիզայի շրթունքները կը պատրաստուէին վերջին երկար և ուժգին համբոյը մը : Պետրոս չկրնարով դէմ զնել հացին քաշողութեան, զրավանէն հանեց զայն և սկսաւ ուտել : Կայարանին մէճ ժամացոյցը կախուած տեղէն մեկնուածը կը զարնէր : Պաշտօնեանները կը շարժէին, ճաճբարդները կը ճրանէին իրենց բաժինները ու ճաճբեկու եկողները կը շարուենաթիւ երկայնքին : Լիզայի շարժուածի երկայնքին : Լիզայի շարժուածը կը զարդիւնի մը յայտնի կ'ըլլար : Երթները կը զարդիւնի : Տեսնելով Պետրոսի միմարտիչն ուտել շարունակելը, ժամագոնէն խորսած շրթունքները, չլորցաւ ինքն իր մէջ պարփակուիլ :

— Ցպայ կը նմանիս, ի՞նչ պէտք կար հիմա ուտելու, չէի՞ր կրնար քանի մը վայրկեան եւս հաճբերել...

— Ե՞նչ կը եերդուիս, սիրելիս, սպակասութիւն մը չէ լրածու, հաց ուտելը ամօթ բան չէ...

— Ո՞չ, ո՞չ, պէտք չունելիք այս վերջին վայրկանին ստամաքսով զրավուելու... զուք ասուշ այցերու բնաւ չպատիւ կրնար զուշակել կնոջ տրամադրութիւնները...

— Բայց կը սիրալիս, վիտես թէ ևս շապեկանքին մէջ ուրիշներու ներկայութեան չեմ սիրել ուշ աեւ պարզապէս այդ փորձահքէն աղստելու համար...

Պետրոս չկրցաւ շարուհակել, հասկցաւ որ անհեթեթ էր ինք, անհամբեր, անիրաւ : Վիզ վերը «Հայ ուտելը ամօթ բան չէ» ըսելով պաշտպանեց ինքընիքը, մինչդեռ հոս իր խօսքը կը մխաւէր «ուրիշներու ներկայութեան չեմ սիրել», և այդ հակասն թիւնը հեղնանքավ մը սպատկերացաւ : Լիզայի

սարնապիցնող նոյնամաժքներուն մէջ: Պետքու մինչեւ ականջները կարմրեցաւ: Անոր այդ ճնշութեան առջեւ, Կվայ բոլգոքեց նոր միճարանութիւն մը զից, որտեղից, վիրաւորիչ, որ բաժանման արարարութիւնը՝ կնքեց, ճամանակ, մուցնել տալով հածրայրը:

Պատու հանեն, Պետքու, վշտափին ու վիրաւոր, տեսու թէ, ինչպէս Լիզայի ձերձակ թաշկինակը. ճնշու օդին մէջ անշարժ, ցնցուած միայն կարձքին փոխորկած ալիքներէն:

Սուրճը վճարելու պահուն Պետքու չկրցաւ չարցնել սովասուհին Լիզայի մասին աւզեկութիւններ:

— Օ՛, անիմու ձեր մեկնած տանենէն ի վեր չէ տեսնաւած... արդէն, հիւանդ ալ էր, կարծեմ:

Բեկորդ էր շարունակել: Մեկնեցաւ: «Դրան սեծին վրայ, յանկարծ, սպասուհին վերջին խօսքերը սորսուսի պէս ցնցեցին Պետքուը: «Թերեւս չուզեր բաել թէ մեռած է:» Առ Լիզայի մահուան զարարարը զայն ճեշեց: Կարծես, Լիզան մեռած, առ ընելիք չէր մնար իրեն աշխարհի վրայ: Աւրիէ այս զպացումը: «Երդէն, հիւանդ ալ էր կարծեմ: Ինչո՞ւ այս կարաւուած նսխապատութիւնը: Մէկ բառէն միւսը խորհարդ մը կար, մէկը միւսին խորհարդով մը կարաւու թէ, միւսին ու չարցափորձնել սովասուհին: Ամցան: Խամբածակութիւններ կարծեմ: Ինչցո՞ւ: Համբածակութիւններ կարծեմ: Ինչ իրեւս պարուսակ եղբակացուց թէ պարզավէս սպասուհին նսխանձն էր որ այլպէս կը փափաքէր: «Ո՞վ ըստ սր ամէն հիւանդ եղալ կը մեռնի՝ մուսուլով քիւնին մեկնեցու:

Գուէր սենեակին մէկ անկիւնը: Յետոյ անցաւ քովի սենեակը, աշխասաթեան սրահիկ մը, ուր կրկնուեցան միւսնոյն արգելքները, թղթիկներ, տեսքակներ, զիրքեր, Դիմեծա փուլ մուսի կամ շարժալունակի որիշ շարժալունակին կամ շարժալունակի առանձին կամ զրասեղանին վրայ:

Ամբողջ զիշերը միւսնոյն պարագան: Դարձաւ աջ, ձախ, փոխեց զիրքը, բուռնցքով մութին մէջէն չալածեց խոսից պատկերները, բայց միշտ իր ծրագիրները մկրտառեցան, չարչարուեցան Լիզայի գաղափարով: Ամբողջ չորս ամսուան կենակցութիւնը զայն իր ամրութուան մէկ մասնիկը բրած էր: Թերեւս ալ, իրեց սիրոյն մէկ յատկանշական զիձն էր՝ սրուն կը վիրագաւանցին իր սիրուն ու մտածու մը: Էռունի լոյս զիշերներու, թեւանդուկ, շունչ շանչի, անմիքը խօսակցութիւնները՝ սրոնց խրաքանչիւր բառին առակ սիրոյ յայտնութիւն մը, արտփամ մը կը բնակեր: Առ Եղի բառազարդ հայտնի մէջ իրենց հաստիցուածները, զազրուուն ու պատրական, զոր զետին հստանքը չէր կը նար քշել տանիլ, որ մը առ ապրից զիշտական զիշտինք յաւզել:

Աղջկան կրակը, այդ զիշեր, կը գործոր, մէկու մը պէս՝ որ չերձէ, բանուած է: Նայուածքները կ'ապաշէին թափուր: Խունգերն ու շրթները կ'ընդդաշներն են, վիզը կ'երկարէր՝ հարթի մը պէս որ էզը սեսուն է: Պետքու նոյնամաժքները նետեց զետին վրայ, որ կը հսուեր առանց հսուելու, ձեկով բոլոր լոյսը եղերքին շարուած եղեքարկան լսողակներուն: Օթօ մը սահեցաւ: Ցեառյ արիշներ: Մարդ մը անկառ ու հետաքրքրութեանը նայեցաւ, քիթը երկարելով: Անոր աչքերը ձննդական երկու խոշոր սաղմեր էին, պայման:

Վերջապէս սպանեակի մը սենեակին մէջ կը յանձնաւէր Լիզայի ձարձինը՝ սրուն այնքան երագեր էր՝ զարդոնի, սրան զպեր էր սքաղուած էր սքաղուած զպավ մը, զոր սեղմեր էր ու մզին, իրաբ ձարուելու տենչանքավ, տուանց տուանքի: Պետքուի սիրաց ձարձարինի պէս սուսն էր ու կարծր: Զգուանքը ջասած էր անոր ու միւրը: Լիզայի մէրկութիւնը, սպիտակ ու սպակ, երազի մը ծայրը նետած էր Պետքուի աչքերուն մէջ, բայց այդ մարձին լողական շարժուձևերը... Ամբողջ զիշերը Լիզա պլուեցաւ անոր մարձին շուրջ, կեռջ մը պէս որ արծունի մը հսուսիրոյ խաղեր կը փնտուէ, այնքան

Կիշերը շաս անհանգիստ անցաւ: Պատկեր անհանգիստ պարագակը: Շարեց հանդերձապահին մէջ ձերձակիներն ու հափուատները: Ամէն անգամ որ բաճկոն մը, տափաս մը կը տեղաւորէր, խոսդուութեան զպացում մը երամիները կը թուլցնէր, դիրակեցան թեան մը սաւագութիւնը երջանկութեան զգայութիւններ կը պատճառէր էր իրեն: Բայց Լիզայի յիշատակը, մէջ ընդ մէջ, կուզար զազար մը տալ այդ միճակին ու Պետքուի ձեռքը կը մնար անշարժ, բարձր, տաւարկոյ մը սեղմած մատներուն մէջ: Նոյնամաժքը, միաւաղաղող ու թշուառ, կ'ուղ-

համարձակ, այնքան սահմարձակ, այնքան անվերտահ որքան եթէ ճարդու մը ներկայութեանը չըլլոր, ինչպէս մենամողները:

Ու հիմա — ինչպէս անցեալի բոլոր գեղքերը — զարմանալի հաճոյքով մը կը ծամեր այդ յիշատակը, այնպէս ինչպէս անօթի մը, որ յանկարծ, զբրուպնին մէկ անկիւնեն, կը զտնէ պատու մը տառելք, զոր ժամերով կը պահէ ափաներուն տակ, անոր տնառզիստ, հոգեպարար հաճոյքէն չըրկուելու համար:

Եյդ զիշեր չկրցաւ ապատի յիշատակներու բառն խուժումէն: Գլուխը կը դառնոր բարձին վրայ եւ ծասածումը ձգելով իր զբաղումները կուզար նորէն թաղուիլ չոն, կարծես ապելու համար անպայծան պէտք ունենար անոր, իբրեւ օրկանական ոնունդ: Երտայացաւթիւններ, ձևեր, թռչքներ՝ որոնք, այն առեն, ածեցուցած էին իր զգուանքը ու անկարարութիւնը հասցուցած ծայր սատիճանին: գոյսանքներ, սիրոյ պատրանքին ձևակերպումներ կ'ըլլային:

Եյդ երկու հակասական վիճակները անանկ ձկուում մը առած էին որ վերջապէս պայթած էին դմնզակ վէճով մը՝ ուր լիզա բնաւ շխնայեց անարդական, վիրաւորիչ խօսքերը, մինչեւ որ ջղագալար՝ ճարմինը անշարժացու, տարածուեցաւ: Թարթիչները իրար եկան ու մինչեւ առաւօս չբացուեցան:

Երեւը իր լուսաւոր մատները նետեր եր տախտակամածին վրայ՝ երբ արթնցան: Լուս, անխօս, առանց իրարու երես նայիլ համարձակելու, զլուխին ուղիղ բռնած քով քաղի քալեցին ու բաժնուեցն առանց բառ մը փոխանակելու:

Երիու ամիս վերջ, իրիկուն մը, իրենց սենեակին մէջ, առօրեայ պարտականութիւնները լճնցուցած, խօսքի փոխանակութիւնները երկար առենէ ի վեր սպասած, շամքած, նստեր էին անշարժ ու ծառին, մէկը միւսէն ժածուկ, կը փնտուին բառ մը, կարծ, չնչին բառ մը, որ կարենար լեցնել անդամալոյն նայածքնեռն առջեւ բացուած աշաւոր սրարսալը: Ու այդ պարտավ վիրենք կը քաշէր, սարապիչն անշարժացնելով անոնց միտքն ու վիզերը:

Մէկէն, լիզա, սկսաւ խօսիլ ձայնով մը մէկուն սրուն ճակատին բռնած են առածանակին խաղովակը, լուսթեան սպառնանքի տակ, բայց որ զահար քաջութեամբ մը ընդհատ կը խօսէր.

«Ե՞նչպէս իրաւունք ունեմիր, այն առեն... երբ միաքս կը բերեմ այն զիշերը: Միր մերկ ճարմինները... ձիջոցին մէջ, ին ճարմինն խարխասիկով կը փնտուեր քու ճարմինդ, որ կը ճարպագուեր իմ զգայանքներուն, կը փախէր, կը փախէր շարունակ... եւ չետքիտէ քու ճարմինդ չքացաւ, աներեւոթացաւ, իր տեղը եւ ես... իմ զգայարանքներս յարձակեցան անոր վրայ արհամարհանքով ու պղծեցին զայն: Եւ քանի կ'անդպապանած, զիշերէ զիշեր, սիրսս կը մեղմուի, կը արորուի այս պարապի եղերքին՝ զոր իմ ձեռքերսկս բացի: Բայց ինչպէս հասկնայի այն առեն թէ բնութիւնը ոչ թէ ներգաշնակ, այլ հակասական տմերս կենակցամթիւնն է: Զրեշտակը և Ռատանան՝ հօգին ու ճարմինն են: Միշա մէկուն արարքը ձիւսին վրայ աղիսարեր է: Բնութիւնը անով է մեղաղերի որ Ռատանան անվիմազելի, անպարտելի ուժով է օժաած»:

Լիզայի խօսքերը վայրկեան մը արթնցուցին սիրտերը՝ որ տրոփեցին այս խստովանութեան հարուածին տակ: Ենոնք շարժեցան, առանց տեղ փոխելու: Յետոյ կրկին ինկան նախկին թմբիրին մէջ եւ իրենց սպաքերուն տակ պարապը, խորխորատի մը նման, արսապիլի եղաւ, խորունկնալով, տարածուելով:

Երշալյմին, երբ արթնցաւ, կապերը ծանրացած էին ու կը կոտսային: Դարձաւ ինքն իր վրայ ու քննցաւ նորէն: Երբ արթնցաւ՝ արեւը իր գենիթին հասած էր: Ինքն ալ չփացաւ թէ ինչո՞ւ համար դրծէ ուշ մնացողի պէս արագ, աճապարութեան սիրտ հատյնելով հագուեցաւ: Դուրս՝ չէր զիտեր ինչ ուղղութիւն առնել: Կիւթէմապէրկի արձանին առջեւ կանգ առաւ, նայեցաւ անոր, բայց երբ չեռացած էր անկէ, ինքփենքին հարցուց թէ ի՞նչ էր տեսածը: Ու չփացաւ: Պրատեց զլուխին մէջ, զիտէր որ բանի մը առջեւ կանգ առած էր ու զիտած: Բայց այդ բանը: Երա՞զ: Պատրանք:

Ան քաղեց, առանց շուրջը նայելու, իր առջեւէն: Այն չփացաւ նոյն խակին խոշնոր գունէն անցնիլը, հնամեայ տախտակէ լայն ու ծութ անդուխներէն ելլելը: Ա՛չ մէկը եւ ո՛չ միւսը: Ինչպէս նաև բռունցքը սկզբած, ցացածատին կրնակով զրան զարմենելը: Միայն երբ երխտասարդ կին մը զուռը բացաւ, զլուխը թօթուեց ապշութիւնէն: Ի՞նչ զերբնական գօրութեամբ եւս հրած ժէր ժամանակը

երկու տարիավ, իրերու հին վիճակը վերապանելու համար, իր փափաքածը: Երապէջու փափաքածն էր աստիւս: Տարակուսելու ժամանակ չունեցաւ, որսինտեւ կիոջ ձը դէջքը — որ չէր բարկանար ու չէր մասեր, ինչպէս Ելիզ, առեն ձը — կախուեցաւ զրան բացուածքին մէջ, հարգական նշանի պէտ:

— Այս, Օրիորդ Ելիզ Հուպախ... հոս կը բնակէր... շատանց, երկու տարի կայ...

Փողոցին մէջ ինքզինքին դէմ կասաղի բարկութեան մը բանուեցաւ: Կը յանդիմանէր իր աղջը որ անկարող էր իր շարժումները հակակւելու: Ի՞նչ պէտք ունեի ևս այդ տեղ երթալ: Յիմար ըլլալու և յուսուլ թէ երկու տարի վերջ Լիզա զիս այդ սենեակը կրնայ մնալ: Նախ թէ յարանի սպասուհին խօսքերը "Ճեր մեկնելէն ի վեր երեսը չէ ցուցուցած" կը նշանակէ որ ան ա՛լ մեկնած և, այս քաղաքէն: Բարեւ ըսելու չափ պարտ է: Յետոյ, արգէն միշտ կը զանգատէր այս սենեակէն, յանաւ Ե՞ կ'ըսէր, կամ "անշնչիլ մթնոլորտ, կարծն եկեքորական հասանքներ իրար կը գարնուին հսն, շարունակ":

Խառվ մէկուեղ տարտամ, ինքզինքին շլուսուփանելիք զահանակութիւն մը կը զրար: Սենեակին մէկ քառորդը նշարելով՝ զրան բացուածքէն, յիշատակները խումեցին անոր վրայ ու հազար ու մէկ հարց ու պատասխան ըրին: Մաշճակալը շշակուած, գոյ մնոցած ննջասենեակի ի՞նչ արաւարուրումներ, լուացարանի՝ որուն սպակիւ որմնարանին վրայ փոշիի փոքրիկ տուփեր, ահուշահասաթեան սըստակներ, խազանակ, օճառ, եւալին, կը պատկերացներն կիցուածքներ, շարժումներ մերկ տևերս, սրունգաներու: Յիմա ճիշտյ մէկ տեսակ Ելիզ չէ սրով կը լիցուէին անոր աչքերը եւ որ կը թափանցէր պանզին մէջ: Եյդ բոլոր տարկաները բազմապատկած էին: Ու սիրտը ցաւպին զլջումով մը բարախեց, սւճին, հեւասպաս, յիշելով առաջին զիշերը, պանզոկը... բայց անոր ճիշտքը զծուարութեան կը հետեւէր պատկերներու: այդ վազին:

... Քանի մը որուան աշխատանքը իրեն բառական

եղաւ թօթափելու համար անցեալէն դուրս նետառոյ յաւշերու խուռներամ արշաւանքը: Ան կ'անզրուդասոնար երբեմն այդ մէկ ու կէս օրուան անհանզըստաթեան վերջին ծայր անխուսի ու նոյն խոկ անբարտաւան, շէնչուղ ժպիսավ մը: Աշխատաթեան պահերէն զուրա կը բնակէր իր զրասենեակը, ծրագրելով, շարազրելով, խորհելով թեքնիքական հնարքներու մասին հոգեկան եւ զգայաբանական կնձուութիւնները մեկնելու կարելութեան մտասանչութեամբ: Աչ մէկ ալիք կուգար արտաքինէն վրտավել անսր ներաշխարհը, որ չէզոգացնելով իր զգայաբանները ինքն իր մէջ կը ծշակուէր, կ'առաջանար: Երականութեան վրայ տիրելու համար մասնար գեղագիտական յուզումի մը վինուուտքը զիշեր շերներով կը բանէր զինքը զրանեղանին առջեւ: Աւ երբ քունը սպիրոյլ-ողկայդ կը կախուէր թարթիչներէն զդախը կ'իշնար թերին վրայ, ծիսյն առուուն լոյտին հետ բարձրանալու համար:

Տարիներու տարբառի մը ուներ իր եսեւ, թափառումներէ, հիւսուած, սրուն վրայ, յանկարձ, զուռը գոյած էր: Ապագայի այս նախասենեակին մէջ ան կը զինէր իր իմացականութիւնն ա զգայաբանները, կը հաւասարակշռէր դասուութիւնը, կը կրնացներէ, կը կանէրէ, կաշտերէ, կաշտերէ, կանդ առեր էր երկարուէն մնասուր հիւսակի մը առջեւ, երազեր՝ անոր մէջ սպիրուտուութիւնն կեանքին: Հող չէ թէ հոն թշուառութիւնը կրնար ընքած ըլլալ ծարդկային բարախող կուրծքերուն վրայ ու կրծել զանոնք: Օր մը Մօն-Փլանի փէշերէն զէպի ի Բասովի լայն հովիսար կ'իջնէր սոռքով: Առվի աղձկարար մէկ անկիւնը հիւսակ մը կիցաց զայն: Զրվէմին սպիսավ փրփուրները շարունակ կը լսային անոր ճակարը: Մատերա փունջ մը հավանի կ'ըլլար անոր վերեւ, իբրեւ առասպելական նախասենամութեան ձեռքը՝ որ կը յանառէր պահանքի: Անոր ճիտքը անմիջապէս ելաւ գանկէն զուրա, հիւսակին աննշնար մէկ ձեղքէն ներս սպրեցաւ ու բնակեցուց զայն առարօինակ հէքեաթով մը: Քիչ մը անզին ելեքտրոսակայանը կը խունդկար խուլ դպրովին մը փոխանցելով լիրան մուշջ տարրերուն: Զիրցաւ շարունակէլ ճաճքան մինչեւ որ չուցեց հիւսակային զայ մեկուսանալ, ճգնիւ այզպէս հիւսակի մը մէջ, հեռաւոր ու մինակի, բաժնելով կայանի պարզուի աշխատանքներու կեանքը:

Տեսակ ձը ո ոմանթիք հակումով տնոր միաբը ճիշտ տնակները կը բնակեցներ ծայրայելորէն ներդաշնակ Ֆեկոյներով և ընդհանուսակն երը քայլերը կանգ կ'առնելին խոշոր ապարանքի ձը տաջեւ (ինչ որ պարագան է Երս-լէ-Պէնի գէպիքին՝ սրով չեմ ուզեր յազնեցնել ձեզ) խկոյն կը պատակերանար ողբայի կեանք մը: Եղջիկ մը կը տառապէր, ձրնողքներ՝ որ քարացած էին աւանդական, անշատ, տններով ու խոպարարոյ մտայնութիւններու մէջ, հայր մը որ զանձին վրայ կը հսկէր զրահար, հայր մը՝ որ սուանձնասեններին մէջ յեսու քրիստու մտանկի կը բերէր, մինչ անդին սպասաւորներու բանակ մը անշարժ և ուղահայեաց՝ հրաժաններու կը սպասէ:

Երկեմն զլուխը կը ծայր ու կը նայէր այդ ձոզական սենեակի սովորին ծակէն դեռ խլատաց զրտափները, բայց վերջին ծայր անխուսի, ինքվինքին վրայ տիրած վարպետի մը նայուած քոյն՝ որ չի պատորի, բժիշկի մը պէս՝ որ ձեռքը ամեն վերքի կը անի, առանց վարանոմի: Ենցեալի փորձառութիւններուն վրայ, աչա ներկան, մուրծը ձեռքին, զրդի կը լծուի: «Էտ յե լե շարդար աւանդութիւններու առաջական սենեակի սովորութիւն էին որ Լաքարդի վեպը լրացնող այս խօսքերը՝ որոնք զուր կը նեստին յապիած, սպառած հօր մը շրթներէն, սրան պայծառ նայուածքին տակ աղան չօրենական ծաթուած տաներ նորովելու ծրագիրներ կը մտարէր: Բյո՛, անցեալը իր զառածած հայրն էր և յոյսերը աղան, և որոնց մէջ կը ասասանէր. մէկէն միւսը անչաւասար կախ մը կը շղթայակերծուէր, մէրթ ընկ մերթ, անոր մէջ. յեսայ, յովնաբեկ կը փոռէր անոր մարմինը բազմոցի մը վրայ, ու կը բանար երազանքներու անչաւասար ու անցանաքեկի նորակները: Ենուազն այս պահէրը կարպատ կախ մը կը շղթայակերծուէր, մէկէն միւսը անչաւասար արքային անձնաներու մէջ յայտնութիւնը վերջ է անձնաներու մէջ յայտնութիւնը ունեցաւ իր կուռութիւն: Ենոր չարչիկառ երեւակայութիւնը կրնար արտաքնանալ միոյն անձնաներու աղան և անձնաներու շօշափելի արտեսափի մը միջոցաւ: Թերեւս չաձագրաթիւն ճաշակն էր որ զինքը ասոր առաջնորդած էր:

Օթեւանի՝ մը ի խնդիր: Երբեմն ալ պարտուած, մահուան զազափարը կը սարսացնէր իր էտթիւնը և աչա սմբադաշտ կեանքը փուծ, անարձատ կը փուշանար ու կը ցնողէր իր աչքերին առջեւ: Նման անկամներէ վերջ, առանց ձիով, բնուկան ձածով մը, կ'ամփոփուէր՝ զիշերը զազուող ձաղմկներուն մը, կ'ամփոփուէր՝ զիշերը զազուող ձաղմկներուն մը: Կարծ մրափէ, մը նոր կը զարթնէր և կը սկսէր, թերթ ու թերթ, կապել ինքվինքը: Կանակ պէս, որ քանի մերկանայ՝ սիրու կը յայտնուի առողջ և փափուէ:

Երկար ասեն անոր հոգին բնակած էր յաջորդաբար արտւեստներու ծոցը ու ձեռքերը կերած էին ամէն ահասկի նիսթերէններով: Նկարչութեան ու արձանաբարձութեան մէջ խոսս, կծկւած զիմանկարները յափշտակած էին զինքը: Պէտք անձնաներու առաջական արտւեստի եւկիպեան զիմերէն ու անկիւններէն խրաչելով ծոտեցած էր ձայնանշէրու եթերային զաշակրան: Բայց ուսուական զիմանկարները բանափ վերածած էին երացածած թիւնք: Ամէն քայլափոխին օրէնքներու խստապահնջութիւնը և անձնանձնիւնիւթիւնը վերջի վերջու խրաչեցացած էին Պէտք արտուրութիւնը: Քաղաքէ, քաղաք, երկրէ երկիր, բնաթեան ծակն ու ծուկը երած թարգմանը իր անշատ ու զմուռարչած հոգիին: Օր մըն ալ, սինէն մայի մը ծուկ սրահնութիւնը ունեցաւ իր կուռութիւն: Ենոր չարչիկառ երեւակայութիւնը կրնար արտաքնանալ միոյն անձնաներու աղան և անձնաներու շօշափելի արտեսափի մը միջոցաւ: Թերեւս չաձագրաթիւն ճաշակն մաշակն էր որ զինքը ասոր առաջնորդած էր:

Հակասակ գասականսթիւն զէմ տարած պայմանագրին իսկէն իր մէջ, ժամանակ մը շատ շատերու հետ արշամարչած էր արտւեստի այս նորէկ զաւակը. բարձրէն նայած անոր վրայ, Աղիմարսի կատարէն մաշկանայունները զիսուդ տառաձներուն պէս, բայց իսկոյն, այդ օրը, ընթանած էր թէ ինչ որ խրաչեցած էր զինքը, պարզապէս անոր այն յասակութիւնն էր որ հանգիստանար մինչեւ եղունկիւն մը դայրը կը դաշտոցի անզերէր, խարիսափուն, նախասենեակին մաթնուոյներուն մէջ, բարձրագիրքը

գլուխ իր լրացամեջուն ամենաչնչին մասնիկը կըրցած էր կապտել: Եւ ասիկա կը բաւեր, որ ան նետուեր անոր մէջ աննախընթաց խռովախառնթեամբ մը: Ձև որ ինք ալ կը փնտուեր ինքզինքը պրտոյացաղ տուրիկայ մը, որ կարենար թափանցել անկաշկանդ, շղթայաղերծ:

Աւստի, այս սուաջապաթեամբ, նստաւ առանձնապերելու շարժաբաւեսափ բարեփոխման շըջանները, սկիզբէն մինչեւ մեր օրերը: Կարծ ժամանակաշրջան մը որ կ'ամփոփէր իր մէջ միւս փառաւոր արտեսաներու յեղաշքական բոլոր նշանները: Իխացի, Իխամիւն եղացըներու գործարաննեն զաւրա եկած մեքենաները խաճածիկներու նման շարժող պրակիմներ խաղցոցին եքրանին վրայ: Բայց աչա նոր սպեսուաթիւն մը: Անուններ շարտեցան իրարու եռեւէ: Երկիրներ շարժան մէջ մտան: Ֆրանսա, Ռմերիկա, Առուսիա, Շուէտա - Նորվեգիա: Կրիֆիթ, Չափին, Տըլիսք, Մուիշ Շիլելէր, Ֆրից Լանկ, Կանս, Էվազայն, Ալքանդի, Տիկին Տիւլաք, Այսէնշթայն, Փուտովրին, Կուպին, Կուպին... եւ Պետրոսի խանոսպաւութիւնը տաքցաւելու ելու ու որ մըն ալ իր տեղափոխութիւնները կանգ առին Աթրապաւրի:

Խոսանկարչութիւնը որ իր կեսնքը ասպահոված էր մինչեւ այդ, կամաց կամաց պիտի նպաստեր իր հազին պահպանման եւս: Փնտուաքներու, ուսուենակիրութիւններու արդիւնքը բերած մտածումը կառած էր անուելի մը՝ որուն գործերը դժբաղարար ունծանօթ կը մնային իրեն: Բայց բնիկրցուներէն զաւուակ ընթանում մը կազմած էր իրեն համար: Ֆիրտ Վերդու իր մտածուններուն կողրոնն էր: Ձէր բաւեր կարպացած ըլլալ, պէտք էր տեսնելու տեսնել... Ու օրէնքներու գէճ յախունառվէս քէն ըրած հոգին կ'ընդիլէր յաճախ, թէ մարդիկ կրնային այդ տասիճան սրիկայ ըլլալ, նոյն իսկ արտեսի հաճատ գործերուն նկատմամբ: Ու մինչեւ ինք կ'այրէր տեսնելու ծարաւափ, անդին խորհրդային շարժարուեսոր կը ձգէին կրպիացած, իր գանձերով, աշխարհի միւս մասերէն, հարար իր մեծութեամբը:

Երդէն ամիսէ մը ի վեր անցած էր գործի: Ամէն օր պատկերահան գործիքը կը հաստատէր մայթի մը վրայ, ձեռքը կաթին վրայ, պատրաստ՝ գործիքներու զգուշութեամբ կը շնորհին ձանքանին խռովափելու համար պրիմակին անակնիւկէն: Արքիներ կը քաղէին դէսի ի օրեցա-

ւուրը բնական քալուածք մը կեղծելով՝ որոնց Պետրոսի օգնականը կը քեկը տպապրուած տոմսակ փոխարէն մէկ ֆրանք կանխավճարի: Այս տոմսակներուն վրայ ամեն տեսակի տեղեկութիւններ կային, ինչպէս եւ հասցէն: Անմեցավ կրնային ներկայանալ, “քսանքչորս ժամուան մէջ”, բւսանկարչասունը ու չորս ֆրանք եւս վճարելով կ'ունենաց իրենց երեք զիքքով ֆիլմը: Այս, երեք զիքքով, ոչ պակաս, ոչ աւելի: Մշկուն մէջ աջ սուքը կուսիւլ վրայ է, միւսին՝ ձափը, իսկ երրորդին մէջ կրկին աջ սուքը, ուս տարբերութեամբ որ այս անդամ սուքը օգին մէջ ճնացած է: Այդ զժբաղդ պատկերները գիտնայիք թէ ինչ երազներու կարաւանի մը ճնանդիկ լին ամենի մը ճնանդ կուտան: Ա՞վ չէ վարակուած քսանքչորս դարս այն հիւանդութենէն որ ինքդինքը եքուանին վրայ տեսնելն է: Թանի՛ մանկաձարդ աղջիկներու միրար բարախած է, հառաջանքով լիցոն, սրաչին ծտթէն քաջալերուած յուզումը շըրթունքին վրայ խանձելով, ինքդինքը — ի հարկին նոյն իսկ իր մերկութիւնը — մերմակ կատախին վրայ ցուցապերելու փափաքէն: Ու աչա եռեակ զիքքերուն ասջեւ երջանիկ հերտուաչին ինքդինքին կը յայտաբերէ: Իր գեղագլուխական յասկանթիւնները, մանաւանդ այն զիգեցիկ բառը՝ «photogénie», որ քսաներարդ գործու հպարտութիւնն է: Պետրոսի երեւակայտութիւնը կ'իջնէր այս համեստ հոգիներուն երազներու աշխարհը՝ փաթորկած ունայն ու անկարելի փառքերով, որով ոչ ոք պիտի ճոտենար իրենց եւ առաջնորդէր կախարդական այդ պալատը: Այս պարագան, որ հոգիներու անուշ խաղ մըն էր, Պետրոսի փողոցներու անհուն աշխատանքին մասնաւոր կարեւորութիւն մը եւ հրապար մը կուտար: Իրի կունները, մինելէն տուած, այդ անկատար գործիքը կը պոտցներ հետո, հոսկէ հոնկէ կը հաւաքէր տեսարներ, մայրածուներ, տիպարներ: Գիշերը, մեկունցած, ան կը պատրաստէր նիսթիք, կը մշակէր զայն եւ յեսոյ իր հաւաքած պատկերը համարելով կեանքի կտորիկներ կը շնիէր: Ալուեթներուն սնամի եւ խարէական պոտոսախօսութիւնը նողկանք միայն կ'առթիւր իրեն: Շարժարուեսափ թատերական բեմադրութիւնը պարզապէս իրագործազներու տուածովի աղքատութեան արդիւնք էր: Առեղծագործութիւններ գաղափարականութիւնն զուրկ անկարուողներ: Մաս առ մաս հուտքած ժապաւէնները իրար կցելու աշխատանքը, պատկերներու յաջորդակա-

նութեան մէջ կշռոյթ ու շանչ ձացնելը կը կրտ-  
տէր, կ'սիւրբէր զայն բայառապէս:

Երբեք, իր կեսների ոչ մէկ շրջանին, անիկա-  
տյդ տատիճան չէր բարձրացոցած հոգին: Իմաս-  
տատիբական ու գեղագիտական մտածումը արասառ-  
փոր անդրբութիւն մը նետած էր անոր մարմնին  
մէջ՝ որոն ստորին ընազդները հետզհետէ կը քնա-  
նային: Աւ այդ քանը սուքերուն տակ, մտածումին  
ամենակատարեալ սայցառատեսութեամբը, անիկա-  
կը յառաջանար ուղարկի, առանց ու եւ է, անեշ ան  
սայցաքառակ:

Կրնայի շարել զես նոր նոր պատիներ, եթէ,  
նախատակս ծիայն պատմելու մարմանն ըլլար: Թէեւ  
Թևոսրափ օրերը շղթայի պարզ օգտվներու: Իրարու-  
եանեւէ, շարտելու երեւյթին ունէին, բայց ևս կըր-  
նայի իջնել անոր հոգիին խորքը, բարձրատնալ մտա-  
ծումին կատարները, նայուածքներս հանգցնել ա-  
նոր նայուածքին առարկաներուն վրայ և ձեղի պատ-  
մել անոր լուս ու ծխալար արտաքինին տակ ներաշ-  
խարչին ձեւակերպաններն ու երանոսուրունները:  
Բայց միաքա՞ թիթեսնիկ՝ կը հոգի, կ'անցնի սուանց  
անոնց եթերային նեկատարը ծծելու: Տորօրինակ այլա-  
կերպումավ մը—թիթեսնիկէն սորգի—միաք կուզայ  
կը կառչի հետեւալ զեպքին և իր կնճիթը կը նե-  
տէ անոր արիսնին մէջ, հետեւաքար թուղ ներուի  
որ այս զուսին վերակ երեք սոսպերը ըլլան երեք  
ամսուան լութեան վրայ նետուած կամուրջը՝ ձեզ  
առանց նեղութեան հետեւելիք տողերուն բերող:  
Պէտք է նկատի առնել վերջապէս մամանակի  
սութիւնը ու ձեզի խնայել էջներ դարձնելու ձանձ-  
րոյթը:

Երդ, ամսանափերջի օր մը, զուսիր ծուած լրա-  
զրի մը վրայ՝ ուր աչքէ, կ'անցըներ խօսուն շարժար-  
ուեսափ վայրինութիւններուն զէմ գրած իր յօդուա-  
ծը, զոր հրատարակած էր Հարաւային թրանայի  
մտահոգ և խոճամիս թերթ մը, Պետրոս մահրա-  
քայլ կ'անցներ 22 նոյեմբեր փորտյէն, ճիշդ Պա-  
կապատճեան վուկ չառապումին, եթէ անիկա-  
տյա անութեան մէջ առանց վիրասուն-  
յու շարժարուեսի այս անկումէն, ոչ առանց վիրասուն-  
յու պէտ կը տարածուեր երկրին վրայ, շնորհին ժողո-  
վարովին սփառաթեսն, կրասորականութեան և զայն  
շահագործելով շոտ շատ հարատանալու համար  
հրատարակ նետասպ պրամատէրեալ և վիժուէ ար-

ու հասագետներու: Երբ փորոցին անկիւնը հասաւ,  
գէմը, բաֆե որ լա Ռեփիւալիիքի քով ՄՏ սինէ-  
ծայի ձակատէն պուացող ձայնացրուիչին մաշած  
նուազը զլուխը միցրուց: Եյդ պահան, կին ձը, հա-  
զիւ իրեն սասր քայլ առաջ, ոչ շապիսթիւնը զրա-  
ւեց: Ինչպէս թէ ոչ, այդ քալուածքը կը ծանչնար,  
սրունկիւրն անզամ ծահօթ էին իրեն: Զարմանքէն  
գաճակցաւ անզն ու տեղը: Նայուածքը բարձրա-  
ցաւ հետացող կնուց կոնակէն: Եյո՛, ծածրակը, հա-  
սուկը, զիսուն ձեւք՝ զոր սկզբալ զիսարկը այնքան  
լու կուտար: Չեր կրնար սիսովի, մանաւանդ ինք-  
զինքը խարող երեւոյթներ չեր փնտուած, ինչպէս  
կ'ընեն —կամ կ'ընէր ինքն ալ— երբ մարդ հոգիսկ  
նեղուած ըլլայ: Աւ յետոյ, այնքան հաճողուած էր  
իր բնազդին անխալակտնութեանը: Յանկարծ շաս  
մտերիծ անուն մը զրուս նետուեցաւ իր մէշէն,  
օգնուաւու մը նման, Լիզայ, որ զինքը առա-  
րաւ կնուց ետեւէն, առանց պահ ձիսկ անդրատառ-  
նալու իր արարքին վրայ: Բայց կինը արդէն անե-  
րեւութացած էր: Հրձակելով քովինները վագեց  
Քէւպէռի հրատարակը՝ ուր կը յանդի 22 նոյեմբեր  
փողոցը: Վիզզ զլուխներու լարիսրինթաւէն վեր ցցե-  
լով՝ հեռուն, Քէւպէռի յաշարձատնին քով նշանակեց  
դայն: Սկսաւ վազել նորէն: Պանի կը ճառենար՝  
կասկածն ու համոզու մը կը կուտէին զիսուն մէջ, և,  
տարօրինակ բան, այդ կուտէն ոչ միայն վարանու-  
ծը, այլ նաև յազումը կը ծնէր: Թերեւս Պետրոս  
կարեւորաթիւն իրէ չառապ ոյդ հանդիպումին, եթէ  
անիկա տրուած որայնաներուն մէջ չպատահէր:  
Քնակիւկալով: Աչ միայն չըրցաւ զավելու անու-  
յուն կուտէն կոնակէն ծոտենալու: Հասրա եթէ, ան  
չէ՞ր: Աւ կարսուեցաւ բազմութեան մէջ, հանրակառ-  
քին մեքենափարը պաւացնելով իր երեսին, անկէ:  
ճգնուելու վտանգին մէջ, անցաւ զիմասցի մայթը ու  
շեռուէն կորեց անոր առջար՝ երբ յանկարծ զէմ  
զիմաց կանցնեցան, երկուքն ալ աչքերին բերան-  
նին խոչոր մը բացած: Առանց կութքերը իջնի  
մէջ մէկ ճիշդ տրակելով:

— Լիզա:

— Գո՞ւն:

Ճիշդ այնպէս ինչպէռ սրատարահներու քառ-  
չուէ, սուլիչները, զորս մեր շունչով ուսեցնելէ եար  
կը թողուեք որ իրենց աղեկատու ճիշով լցոնն  
ճինալորար, զնւարձացող կիները դրուցնելու համար:

Լուսթեան կարծ տեւողութեանէ ճը ետք, Պետրոս, առաջինը, համարձակեցաւ խօսիլ:

— Իկա՞վ, ի՞նչքան փնտուեր եմ քեզ... Եւ յուղումի այդ պաշտոն իր խորդը չկրցաւ տեսնել ի՞նչքան՝ ի՞նչքան գատասահնը, բայց ճենք ներողամիտ կ'ըլլանք իրեն այդ վայրինանին անկեղծութեանը համար: Որովհեաւ, պէտք է խստավանիլ թէ, անոր Իկայի ետևէն ականայ վայրքը ո և է գաղտնախորհուրդի, ո եւ է կանխաճածումի գրգումը չէր: Ինչո՞ւ զնաց, ի՞նչո՞ւ վազել անոր ետևէն, նոյն խիլ քիչ ճնաց կեանքը շանքակառքին անիրներուն զոհ տալով: Այդ անշահամինդիր արարքը չէր պատեր սուտը՝ որ վիշտի ճը նման ելու կուրծքէն եւ որ թերեւ, ո՞վ վիշտ, դիմացինին համայք պատճառելու զգացումէ: Ճը կուգար: Խոկ սուտը այդ պայմանից կը դազրի գատապարտելի ըլլալէ: Եւ տակաւին, ո՞վ կրնայ հաւատացնել մեզ թէ, այդ սուտը՝ մեր զիստակցութեան անմըւննելի ծշմարտութիւնը չէր: Իրաւ է որ Պետրոս իր ժամանումի առաջին օրերը՝ ձահնձրոյթը փարասող վայրք ճը ճիայն ըրած եր գէալ ի Իկայն եւ անմիջապէս՝ զարդար: Հանեւար Պետրոսի ոչ ճիայն ի՞նչքանը, այլ նույն փնտուեր եմ՝ ը կանկանին է, քանի որ Իկայն չէր փնտուածը, այլ Իկայն, իրեւ ճիջամարտիւն ճը իր գորշ ձահնձրոյթին:

Խե՞զ Պետրոս, ձարդիկ ի՞նչպէս պիտի պախարակին քեզ ճէկ բառին համար զոր գործածած են թերեւո՛ նախաղասութիւնի երկարելու համար, երբ բառերն ու բառարանները կը փախչէին ճիայքէկ՝ որ յուղումէն կաֆուածահար եղածի պէս եր: Եւ կամ չի իրնար ըլլալ որ պարզապէս նախաղասութեանդ ներդաշնակութիւն ճը տալու համար եր: Քեզի չկա եւ ալ պիտի այլանուիմ, այդքան պարզ բառի ճը շորջ եցիրով խաղալուս համար, թուզելով անդին պատճառածքը շահնեկան կէալ ճը վրայ: Բայց ի՞նչ փոյթ պատճամիւնը, թուզելք զայն ուածիկին եւ թերթօնի հերոսներուն: Մեղի համար, այնպէս չէ, բառ ճը, շարժամ ճը, զոյն ճը, կեցուածք ճը, վիրջապէս չեմ զիաեր ինչ անհշան, անհմասա, անհեթիւ բան ճը հոգիին անթափանցելի գողտնիքներուն վարարոյթը կը պատուի, ու կը տանի մեզ զարմանքը աչքերնուս ճէջ անհամեմատական խոշորութեամբ ճը, պակասանիրէ, մոթ ու լուսաւոր անկիւններէ, առաջանածուութիւններու լուծումին: Առոր չես ճէկ տեղ ներէ՛ ինձի հարցուց ճը աւզգել քեզի: Ինչո՞ւ

ընտրեցիր այդ քաղաքը եւ ոչ թէ ուրիշ ճը, երբ պէտք զգուցիր ամփոփուելու, մեկուսանալու եւ ճօտենալու արտեսուի զրան: Զե՞ս կարծեր որ անդիւտակցար Իկայն է որ կը փնտուեիր եւ այդ որ, յանկարծ, ծշմարտութիւնը խորսակելով արսելքները, հոգիիւ քեզի խակ անծանօթ բայց քեզ զեկավարող զօրութիւնները, զայն ըրթունքներէդ զուրս նետեցին: Եւ այն զիշերը, յիշէ՛ այն զիշերը, պանդոկին հասարակ սենեակին ճէջ, ճիմն զդուանքէն ցաւած հոգիիւ: Աչա այդ զգուանքն է որ ի՞նչքան փնտուել առեւ եր հոգիիւ Իկայի հոգին: Աւ այս բարորը՝ այն ուստաէն վերջ, որ բարձրացաւ սրտիդ ճէջ ըստեաններու ծենաւոր հիւզակին քոյլ: Անոր համար որ, ամէն ճամբարդներու պէս, արտեսապէտէր զաւագանի ճը պէտք տնի եւ այդ զուողանը ուշըն է:

Ծնորչակալ եմ, սիրելի Պետրոս, որ ուրիշի համար սուտ կամ սունտապն առելորդ թուող ի՞նչքանը կամքէկ առեկամի՛ շրթներէդ սպրդած ըլլալով՝ այնքան՝ զիստացուցիր պատճողի գերս: Հման կը նամականակ այլ եւս թէ, ինչո՞ւ սունտապնեցիր վարդիկ Պետրոսը եւ թէ Իկայի ճամանութեամբը երբ սուտիկանութիւնը քեզ կը գանելը՝ հեռաւոր զիւղի ճը ճամանելի որ չոքեցան փոքրիկին զիին: Աւ այն աչքերը, տրուզ աչքերը, սրոնք կը խոշորնային, կը խոշորնային իրենց խուսացներէն զուրս զալու սաստիճան, ճիւզային արտայայտաթիւամբ, մերժին պահուն, ընդ ճիշտ զուուելէ տուած, իրենց ճահաշունէ թոյնըն նետեցին ուղեղիւ ճէջ:

Եթէ կը ներենք քեզի այդ աններելի սնիրը անմեղ էակի ճը վրայ — որ ուրիշ բան չէր եթէ, ոչ ժոմազրավայրը ճէր ուշերեւն — զիսցիր, քու կարգիդ Շտեփանափելամի (1) սպիտակ տան ճէջ, այն մենաւոր պահերուն՝ ուր ճիայքը կը սկսի մենախօսիկ յանկարծ, ներումի սպիտի լեցուի, սրբուլ Իկայի հանդէպ: Ինչո՞ւ մեղաւոր ըլլալ Իկայն: Պուն ինքը փախար անկէ՛ ցանելէ վերջ անոր ճէջ ուշրդ՝ որուն ան սնունդ տուած իր ճիսէն, տաքցուց իր հոգիին շերձաւթիւնավ, ճեցուց ու պատկերիւ նմանցուց:

Ապացոյց ճը չէ՛ր արգելն որ քու անունդ տուած էր անոր: Բյո՛, պիտի ուղեիր ըսել թէ...»

Բայց հիմա զառնանք ճը պատճութեան:

(1) Ալգասի Յիմարանոցը:

Պետրոսին նախաղասութիւնը Լիվան սթափեցոցոն էր, եւ պատասխանելէ առաջ՝ ինքզինքին տէր էր եղած։ Եյնպէս որ շրթունքները սեղմելով, աչքերը պահելով, զլախոր մէկ տսին հակած ու հազիւ լսելի ձայնով ճը պատասխանեց։

— Աւելի լաւ կ'ըլլար որ այդ ձանձրոյթը չստանձնէիք։

— Լիզա՛, ի սէր մէր անցեալի յիշատակին, մէր... մէր սիրոյն...։

— Ո՞չ, ո՞չ ևս ամուսնացած եմ չիմա, յանկարծ վրայ բերաւ Լիզա, սրովչեահւ չէր ուզեր իմանալ Պետրոսի ձայնը՝ որ իր մէջ կուտակուած, քարացած զաքումները կը քափէր կը նետէր չոզիին մէջ՝ ուր ալիքները ճերմակ բաշերով կը սկսէին վաղել, վաղել... եւ անիկա շաւագին ճիբով կը սեղմէր կոկորդը, սրպէս զի ալիքները աչքերուն չխուժեն։

Պետրոս, պահ ճը, ճնաց կոպուած, բայց կրկին ուժ առնելով։

— Ժամացրութիւն ճը, չե՞ս ուզեր ժամացրութիւն ճը տալ, ու ներէ՛ որ հետդ եղակի կը խօսիմ, ինչպէս տուած։

— Ոչինչ. բայց ամուսինո շատ նախանձու է։  
— Մ'հ, ինչպէս բոլոր ամուսինները, բայց կիները իրենց սիրով չեն զաւածաներ...։

— Ո՞չ, լուցէ՛ք։

Լիզայի աչքերը կատաղօրէն ցցուեցան եւ սպանացին։ Լոռութիւնը իջաւ անոնց մէջտեղ, բաժնեց զանոնք իրարմէ։ Եյն առեն Պետրոս զգաց թի, Լիզա կը հեռանար իրմէ, կը հեռանար անմերձելորէն։

Ինքզինքին հետ խօսադի ճը սիրու անոր ձայնը շարեց բառեր երազի աշխարհի ճը մէջ։ Կարծես նոր էր որ կը հատկար Դես ամուսնացած եմ՝ ինքանուակ տարուութիւնը։

— Բա՛ է ամուսնացած ես...։

— Եւ նոյն իսկ աղայ ճը ունիմ, երկու տարիկան...։

Տարօրինակ զարթում ճը եղաւ այդ երազէն սթափում։

Լիզան չկար։ Եւ ինք կը քալէր, ճտածումներու մխոր ճը զանկին մէջ։ Զես դիտեր ինչպէս, իրին այնպէս թուեցաւ թէ այդ տղան, Լիզայի տղան, չէր կրնար այդ ամուսինէն ըլլար։ Ու ճտքի զարձուածքով ճը այն համուումին եկաւ թէ

աղան իրմէ էր։ Եւ ուրիշ կերպ ալ չէր կլնար ըլլար։ Երկու քսւկէս տարին հաղիս կ'անցնէր իրենց առաջին յարաբերութիւններէն ի վեր ու դեռ իր մեկնելէն երեք կամ չորս ամիս անցած տեղի կ'ունենայ ամուսնութիւնը՝ որուն առաջին ամիսներուն հրաշքով չէր կրնար աղայ աշխարհ դալ։ Եւ տականին, այդքան հեռուները երթալու պէտք չկար։ Լիզային վերջին նախաղասութիւնը այնքան կենափանի ու իմաստալից կը հնչէր իր սկանչներուն մէջ, Եւ նոյն իսկ աղայ ճը ունիմ, երկու տարեկան...։ Ի՞նչ տեղը կար այդ լուրը հաղորդելու մէկու մը որուն հետ արհամարհանքով կը խօսէր և իրմէ վայրիկան մը առաջ բամնաելու շարժումներուն մէջ կը նեղուէր։ Բայց այդ լուրն էր իր մէջ զալափարը արթնցնողը։ Ասիկա մէկ հարուածով Պետրոսը ևս մղելու նպատակով չէր արտասանուած։ Բայիկա եղաւ զանակի հարուածը՝ որ իր մէջ չիղեր փրցուց։ Աւելին՝ նախաղասութեան կազմածքն էր որ կը կրկնուէր սւեղիդին մէջ, և զայն կիսադ ստորակէտը, ամէն անդամուն, կը թնդար ինչպէս ծուրքի հարուածները սալին վրայ։ Եյն, Լիզա կրնար տարբեր ճեւով ճը տալ այդ միտքը, եթէ նպատակը ըլլարը թիւնեւ զուն լքեցիր զիս, բայց ես շինեցի ճէր սիրոյ կենդանի շէնքը քու պատկերակի՝ որ անխորսակելիորէն տեսեց ճտածումներուն մէջ։ Հիմա զուն առելորդ խրտուիլակ ճին սու, ճտացումի ճոխիրին տակ թագուածուած...՝ այլապէս, օրինակի համար, կրնար ըսկէ՝ նոյն իսկ երկու տարեկան տղայ ճը ունիմ...՝ փախանուկ ՝ երկու տարեկան տաղակ ճը հասկելու ստորակէտով ճը բուն նախաղասութենէն, այնպէս որ այդ կէտը հաս պարզապէս նպատակաւոր շեշտավ ճը զարձածուած էր՝ ուրիշ սկսեալ նախաղասութեան այդ երկրորդ ճտու, իրեւն թէ անկարեւոր, վերջին պահուն աւելցուած, զանդապ եւ վանկ առ վանկ հնչուած, խորհրդասոր շասպիկ ճը հաղնելով, կը ստանար ճակատազրական ընույթ ճը ճապանական արտասանութեան հետեւեցան, բարձրանալավ կամաց կամաց, զետուակ հանու վերջապէս ընկճուած հողին։ Բանի այս համոզումը կը հաստատէր՝ Պետրոսի քայլերը կ'արագանային։ Ին կը վազէր հիմա զիմա զիմին, փաղցներէն։ Անոր յիշուգութիւնը կը թափառէր իր ճանկաթիւնէն ճնացած լուսանլարներուն շորջ, զիծ զիծ կամ ճառ ճառ

կը փետակը զանոնք, վեր ի վերոյ փրցնելով քանի ծը զիձեր ալ Ալուայէն, կը կազմէր երկու տարսեկան մանուկի ծը գէճքը, իր երեւակայութեան պահանջանածին պէս: Յեսոյ, քրովէն անցնող մանուկներուն զլուխները կը թռցնէր և անոնց ուսերուն վրայ կը կանգնեցնէր իր տղուն զլուխը, կը ծօտենար անոնց, "Ժիրայր, անուշո" կ'ըսէր, յհասոյ այդ անունը աղուոր չէր գտներ, կը փսխէր, անոնց ձեռքէն բռնելու շարժում ծը կը գէճէր միջոցին մէջ, "Տիրան, աղուսոր, եկար շաքար առնեն քեզի": Աւ մէկիկ մէկիկ կը գնէր աշխարհի ամենաթանկապին բաները, սաստիքը կը լեցնէր ոսկիէ ոսկառ իկներու մէջ, լոսինին համար երկար սակարկումներ կ'ըսէր, արհուն ոչինչ կը խնայէր, և այս բոլորը կը նուիրէր իր տղուն, խոշոր դղեակ ծը կը լեցաւէր պարիկներով օրսնք անոր շորջ պար կը գտնային, մինչդեռ ծերկ ու թեւառոր մանչուկներ պարտեղին մէջ, կախարդական երկինքի ծը տակ, տարօրինակ աշխարհի ծը նուազը կը գերմէին: Աւ Պետրոս կը քաւլէր մանուկներու քովէն, այնքան ծօտիկ՝ որ զգար անոնց հասակը իր կողքին, հպէր անոնց նուիրական դորով ծը, յափշտակուած, զինով իր սեփական արդուն հետ եղած ըլլալու հաճոյքէն: Բայց, մերթ ընդ մերթ, մայրերէն մէկը խիստ նայուածքով ծը իր երեսին՝ աղուն թեւէն քաջելու կը ստիպուէր: Պետրոս, հազիւ իրականութեան եկած, կրկին կը միսրածուէր իր երազանքներուն մէջ, մինչեւ որ, անգում ծըն ալ, կին ծը —որ երկու անգում ստիպուած եր տղան հեռացնել իրմէ: յանդիմանեց զայն զգուշաթեան հրասիրելով: Եյդ գէպաքը վերջին նայր վշտազնեց Պետրոսը: Պետնիլ փափաքեցաւ ու տեսաւ որ չորս կազմէն մարդիկ իրեն կը նայէին տղուշան: Եյն տակն սկսաւ վագել, փափչի: Բոլորը զայն խննիլ տղու տափին: Պատրասքն անգում կը զլագուէր իրեն: Աւ կ'անիճէր աշխարհը, երբ կը վաղէր փաղոցներուն մէջ հեռաքը կորանցնելու համար:

Հետզէտէ տղան կը գտնար իր կեսանքին տեսմիջական պահանջը, նպատակը: Եմէն բան կը լրէր, ամէն բան կ'ըլլար երկրպական, նոյն խոկ չորսրուկան: Անունզը՝ անկարեւոր: Եչա թէ ինչո՞ւ այդ իրիկուն և յաջորդաբար մուցաւ ճաշարտնին, զրծաւեղին հասցէն: Բնաւորաթիւնը սկսաւ գտնանակ, քաղցիւ: Քաղցիւ իրեն աղուածուած մարդկան մէջ: Երկինածքներուն առաջնորդ անուն էին իրիկին իր շաքարագրական համար, երբ մանունդ սկսաւ խորչիլ թէ, զոր վատնաւած անց-

եալի ծը պատճառով, իր ջանքերը կը վիճէին, պիտի վիժէին, երազուած կասարները այսպէսով պիտի մնային անհասատնելի: "Եւ այդ մարդը, իմ տղու կարծեցեալ հայրը, որ հայր ըլլալու կարողութիւնն անզամ չէ ունեցեր դեռ և բարկութիւնն էր կը խանէր շրթունքները, կը նախատէր անծանօթ, թերեւս արժանաւոր մարդ ծը՝ որ զիտնալով հանգերձ դաւակին անհարազատութիւնը, զայն խանեղազանքի առարկայ զարձացած էր ընտանիքին մէջ: Բայց Պետրոս այրպէս չէր մտածեր: Անոր երեւակայութիւնը կ'ուղէր տեսնել անհամերաշխութիւնը, և անոր հետեւանքով, եթէ ոչ ներկայիս, գոնէ հետազային կրելքը տառապանքները իր զակին, երբ ժառանգութիւնը գծուէր ու շեշտուէր անոր մէջ: Եւ այդ սուտը հրէշային ծամածութիւններով կը ցցուէր իր գէճ, ողբերգական համեմատութիւններ կ'առներ և զինքը փողոցէ փողոց կը պարտցնէր՝ հանդիպումի ծը ակնկալաւթեամբ: Իր ջզային պահերուն կը յաջորդէր մարմնական յոգնութիւն մը որ զինքը կը թաղէր երազանքներու մէջ, իրիկնային մինչաղի ժամերուն, երբ մայր մտնող արեւէն ճառագայթ ծը կուգոր փշրուիլ փողոցին սալարիներուն միջնու կիսավին թաղուած ապակիի կաորի մը վրայ և կած դրացի պատուհաններուն ապակիին մէջ երկինքը հրտեցի մը վերջին պահերը կը նկարեր: Եյն առեն անոր մէջ կը բղխէր անվանելի անհրաժեշտութիւնը աղան ձեռք անցընելու, նուիրաւելու անոր մտային պատրաստութեանը, լեցնելու, լեցնելու զայն սոսյդ գեղեցիկ, աղաս զաղափարներով ու օր մըն ալ ուոճիկ պէս, արձակելու ընկերութեան մէջ ու զարմացնելու թերած մարդկան թիւնը: Իրիկնային այդ պահերը, իրինած պատուհանին, կ'երկարէին, կ'երկարէին երբեմն նոյն խոկ միջնու առաւ: Դուրսը՝ բակը կը քնանար ծերունի կազամախին թեւերուն տակ և անոր սոսափիւնով օրօրուն ու յհասոյ կ'արթինար զարձի զացող առաջին մարդոց գաւակերու աղմակէն:

Եռառու մըն ալ չյուսացաւած դէպք մը պատահեցաւ: Նորէն պատուհանին տուջիւ, Պետրոս զլութիւ թեւերուն մէջ կ'օրորէր մտածումներուն կշռոյթովը: Բակը, իր արշալուս յին հնչականութիւնն շերեկուան բաղաձայնաթեան անցնելով, կարծես կը մաղէր իրեն և երկինքին: Դիմացի բաց զրան կիսամաւթիւն մէջ աղամ մայդանի մը կը ճռուղի տղուն կերպու ելաւ ու սկսաւ յառնալ, թուչունի մը

որ նոր արձակած են վանդակէն՝ թեւերը բանալու փորձեր կ'ընէր։ Նայուածքները ծիշտ սուշեւը՝ քայլերը կը հսկէին։ Հարթ գետնին վրայ անոր քաղուածքը կը նմանէր լարախաղացի ծը քաղուածքին, բարձր լարին վրայէն, որ հաւասարակըշռութեանը համար պէտք ունի թեւերը բանալու, ուշարաւթիւնը լարելու՝ սաքերուն ծայրերուն վրայ։ Տղուն կլոր ու վարդագոյն դէճքը կը ճառապայթէր։ Ինչէ՞ն կրցաւ հետեւցնել թէ, իր պզտիկ Պետրոսն էր։ Հետեւցնելու ժամանակ չունեցաւ։ Այս փոքրիկ էակին ձիչերը անանկ անբացսարելի բան ծը անէին որ Պետրոսի սիրուն ու աղիքները սեղմուեցան, կծկացեցան։ Անոնք բան ծը ունէին իրենց մէջ, որ կը յիշեցնէին կորսուած հայրը դանող արդուն ձիչերը։ Ակնթարթի ծը մէջ Պետրոսի աճբողջ մարմինը չիւլէ չիւլէ կաթեցաւ տիկերքի գոզը, ճաճբարդեց ծովէն երկինք, երկինքէն ծով, ու համբուրելավ ծիեզերքի հոգին՝ ևկաւ վերակաղմել զինքը, իր պատուհանին առջեւ, իր փոքրիկ Պետրոսի դիմումուն իւրքը։ Եւ կայծակի շարժուածով ծը վէճքը վարագոյրին եռեւ պահեց։ Բայց այդ վայրկեանէն խոկ արգէն, այդ զիկոզակ շարժուածին հետ անոր ուղեղին մէջ արձանապահուացան ճակատապական վճիռը։

Մարտի, 1931

ԶԱՐԵՎ ՈՐԲՈՒՅՔ

## Բ Ե Ե Բ Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ա Շ Ո Ւ Ն Ե

Ա. — Հ Ր Ա Կ Է Ր Ը

Աշուն։ Այսին ոսկեզառ պարտէզ մըն է հընագեղ  
Աւր կը ծաղկի բերկրաւէս երազին վարդը կարմիր։  
Թափանցիւթիւնն ըստուերին մոլոշի ծով մ'է լուսեղ։  
Հավուասրինդիդ երգերով եթէ ճամբէն անցնէիր։

Եկրտոփակին վըրայէն կը նետէի քեզ համար  
Անոյշ ինձոր մ'հասունցած արեւին մէջ կէսօրուան։  
Եւ արիշէն որուն վրայ կամ մ'եղուներ անհամար,  
Ե՛ռնենայիր քու բաժինդ ողկոյզներով կարկեհան։